

ՅԻՇԱՍԱԿԱՐԱՆ

ՀԱՅ ԵՐԵՒԵԼԻՆԵՐՈՒ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ, ՀՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ, ԶԵՌԱԳԻՐՆԵՐԸ
ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒԼՆ. ԵՒԼՆ.

1512-1912

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ 400 ԱՄԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՆԻ ԱՌԴՈՎ

ԳԵՂԱՐՈՒԽԵՍԱԿԱՆ ՇՔՆԱ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՄՔ

ԿԱԶՄԵՑ

Վ. Գ. ԶԱՐԴԱՐԵԱՆ

ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐ

ՊՐԱԿ Ի.Բ. (28)

ՀԱՅԱԳԻՒՅԱՆԻ ԹՐԻՒԽ

3.	Հայոց Առաջապես Կարինեանց	3	Պատկեր
4.	Խօնացած Պատրիարք Սերովիեան	5	»
5.	Առաջամատուր Արքայ. Բաբիկեան	2	»
6.	Ֆիլիք Խատարինէ Լազարեանց	1	»
7.	Յանք Միհան Մըրբնովիչ	2	»
8.	Խօնա Խան Թօփչի Պատի		
9.	Պօղոս Պատրիարք Գրիգորեան	4	»



ՀՐԱՍԱՐԱԿԻՑ

Ա. Ի. Պ. ԶԱՐԴԱՐԵԱՆ ԵՂԲԱՐՔ

6. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ

1912

Յակոբոս Պատրիարք Սերովիեան

ՄԵԾՔ ՅՈՒՅՆԻ

ՀԵՐԵՎԻ ՄԵՏԵՎՅԱ ԳՐԱԿՐՈՒՅԹ ՄՐԱՅ ԽԹԱԿՈՅ ԼՂԱԿՈՅ



Տողագրեալ

Հրամանաւ Տեսակ ԱՎՏԹԵՐԱՆԻ Բնոշանը առաջը տին
ամենայն Հայոց.

Յանձնութեան վայրի մաս Յանձնութեան վայրի մաս



7 1863 wpt

Ե ԹԻՖԼԻՇ

7. ՀՊԱՀՄԱՆ ՍԵՐՄԻՍՏԵՐ Է ՀՅԴ-Ը ՀԱՅՈՒԹՈՒՅԻ ՀԱՅՈՑ

328.—Յակոբ Կարինեանցի Հրատարակած Մայր Յուղակը

ընդունելոյ իմ զայն ցուցակ հարկ եղե
ալ պարզագրել զայն առանց իրիք փո-
եան շարադրածին . քանզի ձեւն ըստ
ազմեալ էր այն ցուցակ , անյարմար էր
թեան ըստ այլ և այլ պատճառանաց :
արզագրելոյն ետու ՚ի տպագրութիւն .
ստութիւն և զսրբագրութիւն տպագրեալ
ընդ բնագրին , (որ տաղտկալի իմն է
սկան տպարանս .) ինքնայօժար յանձն
ոյրենակիցն իմ Յարութիւն քահանայն
սճեանց :

յս իմ փանաքի զոհաբերութիւն մատու-
ի սեղան ազգային դպրութեան մեծա-
զի Հայք, յետ հասու լինելոյ բարե-
թեան գրադարանի սրբոյ էջմիածնի, և
ունելոյ զցուցակ պահպանեալ ՚ի նմա-
ց, հաճեսցին նախ՝ առ ո՞րս և գտցին
Յիշաթակարան

Ճհոագիր մատեանք, կնքեալք կարմրաներկ
կնքով սրբոյ էջմիածնի, վերադարձուցանել անդր,
ըստ որում ցարդ թերեւ հանդարտէին այնպի-
սիք զիսիզ իւրեանց պատճառելով, թէ յէջմիա-
ծին չի'ք կարդաւորեալ գրադարան, և թէ ինք-
եանք լաւ զեւս պահպանեն զայնս քան զմիաբանս
էջմիածնի, իսկ այժմ բարձաւ 'ի միջոյ և այնըստ
իմիք օրինաւոր պատճառ։ Երկրորդ՝ առ ու և
գոցի ձեռագիր մատեան, թէ՛ և առանց կնքոյ
էջմիածնի կամ այլոց վանօրէից, թո՛ղ յօժա-
րեացի նուիրել զայն գրադարանին սրբոյ էջ-
միածնի 'ի յաւերժական յիշատակ, որպէս զի
յանցանել ժոմանակաց կարիցեմք ունիլ զէ՛թ
զմի միայն ճոխ գրադարան ազգային։ Երրորդ՝
հոգեւորականք մեր և ուսումնական եղբարք
չան 'ի գործ զիցեն գանել զցանկացողս առ 'ի
տպագրել զմի մի 'ի մատենից այնը գրադարանի,

որք հաճոյ թուիցին նոցա , կամ որոց առաւելապէս պէտս ունին ազգն և եկեղեցին : Եւ չորրորդ՝ խմբագիրք օրագրաց , լրագրաց և այլ ուսումնականք , պարապեալք 'ի մասնագրութիւնս 'ի պէտս հարկաւորութեան ունելոյ առինքեանս զօրինակ իրիք մատենի եղելոյ 'ի գրադարանի սրբոյ Աթոռոյն , կամ զքաղուած 'ի նոցանէ . 'ի ձեռն վիճակաւոր առաջնորդաց կարեն խնդրել զայն 'ի Սինօթէն էջմիածնի առաքելով զծախս թղթոյ և զվարձ արտագրողին ըստ չտփու մեծութեան պահանջեալ օրինակին կամ քաղուածոյ մատենին : Ես հաւասարի եմ , զի Սինօթն էջմիածնի չէ' մերժելոց զինդիր այնպիսեաց , որոց նպատակ է հանել 'ի լոյս զազգացին հնութիւնս :

ՅՍԿՈԲ ԿԱՐԵՒԵՍՆՑ

Յակոբ Կարինեանց իր ուսուցչական ասպարէզին բերումովը գրած է նաև մէկ քանի պատմական թատերգութիւններ որոնք խանդավառութեամբ ներկայացուած են 60ական թուա-

կաններուն թիֆլիզի մէջ : Ասոնք են . Շուշանիկ դուստր Մեծին Վարդանայ հայոց Սպարապետի . ողբերգութիւն ազգային պատմութիւնից բաժնուած երեք հանդէսի վրայ Տփխիս տպուած 1861ին և Վարդան Մամիկոնեան որ անտիպ մնացած է :

Մեզ անծանօթ կը մնայ թէ Յակոբ վարժապետի մահուան թուականը , սակայն մենք կրցանք ներկայացնել Յակոբ վարժապետ Կարենեանցի լուսանկարն որ մեզ հայթայթեց յարգելի հրապարակագիր «Լէօ» : Կը ցաւինք որ այդ անձին վրայ աւելի տեղեկութիւններ չունինք բայց գոհացանք ինչ որ կրցանք զանել մեր աղբիւրներէն :

ԱՂԲԻՒՐՆԵՐ .— Հայոց պարբերական մամուլ , Խ . Լեռնեանց .— Պատմ . Հայ լրագրութեան , Հ . Գալէմիեարեան .— Մտի Մշակը , Խ . Մաշումեան .— Մատենագիտութիւն Հայկ . Զարդանելեան .— Արամ 1897 .— Պատմ . Ներսէկեան Հոգեն Գպրոցի Աս . Մալիսանեանց եւն . եւն .

ՅԱԿՈԲՈՍ ԵՊ. ՍԵՐՈԲԵԱՆ

1780-1862

ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՅ

1839-1840 ԵՒ 1848-1858

Յակոբոս Պատրիարք Սերոբեան ծնած էր 1780 ին Պալաթի Թահթա Մինարէ թաղին մէջ : Յովհաննէս Պատրիարք Զամաշրձեանի աշակերտելով վարդապետ կը ձեռնադրուի , և յետոյ Մարգուանու և Ամասիոյ Առաջնորդ կը կարգուի : Այդ միջոցին էջմիածին երթալով Եպիսկոպոս կը ձեռնադրուի , սակայն 1837 ին Պոլսէն կը կանչուի ու կ'անուանուի Պատրիարքական Փոխանորդ : Երբ Ստեփաննոս Աղաւելի Պատրիարք կը հրաժարի 1839 Մարտ 9 ին , անոր կը յաջորդէ Յակոբոս Եպ . որ Մարտ 13 ին կը զգենու Պատրիարքական կապան :

Յակոբոս Պատրիարք իր փոխանորդութեան ատեն , ուզելով ազգը նորազանդներու տեսու-

թիւններէն հեռացնել՝ թովմաս վրդը , Ֆիզիք Պողոս պատուելին և Տ . Դէորդ Արծրունին աիրացու Յովհաննէս Տէր Սահակեանը աքսորտուած էր : Ինք չափազանց ժողովրդասէր ըլլալով ամիրաներու բռնութիւններուն համար վափաքէր որ ժողովուրդին և ամիրաներուն ու հաւասարեցնէ . բայց ամիրաներն իրենց ամբարտաւանութեամբ ժողովուրդին հետ շարունակութեամբ կը վարուէին , որով ազգին մէ երկպատակութիւնը պակաս չէր , ուստի ճիշդ ժամանակը եկած համարեց ժողովուրդը ամիրաներու ձեռքէն ազատելու , երբ թանզիմաթը հատատուեցաւ 9 նոյեմբեր 1839 ին : Յակոբոս Պատրիարք մեծ աշխատութիւն թափեց որպէս

խապէս Սկիւտարի Ճեմարանը այսինքն՝ Պոլ-
Հայոթեան միակ բարձրագոյն վարժարանը
ողաւած վիճակ մը ունենայ, ուստի օրինակը
ձեռքով տալով Մարզուանէն և Ամասիայէն
և աղայ բերել տուաւ և անոնց ծախօը ինք-



329.—Յակոբոս Պատրիարք Մերովլեան


ալով Ճեմարանը դրաւ : Քսան ամիրա խսա-
ցած էին թէեւ տարեկան երեք հազարական
ոչ տալով մէկ մէկ պաշտպանեալ տշակերտ
ենալու, սակայն զանազան տարածայնու-
ներ հանելով և ճարտարապետ ամիրայից
հակառակելով սկսան չվճարել, ուստի Յա-
ս Պատրիարք այդ սատկներուն աեզր լից-
ւ համար, դուրս գացող Հայերուն հական
չի տուրք մը սահմանեց ինպատ Ճեմարա-
նեսնելով նաև ամիրաներուն օրէօր ալ տւելի
թարանալը, Պատրիարքարանի մէջ մնառուկ
աստատեց ուր պիտի հաւաքուէին ժողովրդին
ները, գործածուելու համար Հիւանդանո-
անանկներուն և աղքատ վարժարաններուն .
որոս Պատրիարք այս մնառուկին մատակարա-
նիւնը կը յանձնէ 24 անձերու, երկուքը
մաւոր ամիրաներ և միւսները արհեստա-
ներ, այս ժողովին ատենապետն էր Մեր-
ուլեան Հեթում, ունէր նաև երկու գան-
ետներ :

Յակոբոս Պատրիարք ի գործ դրաւ ուրիշ
նորոգումներ և Պատրիարքարանի մէջ հաս-
եց դատաստանական ժողով մը եկեղեցական
խարհական անձերէ բաղկացեալ՝ նախու-

գահութեամբ Պատր . Փոխանորդին . նոյնապէս
թաղերու մէջ ժողովներ հաստատել առւաւ որոնք
Պատրիարքարանի հետ յարաբերութիւններ ու-
նէին, այժմու թաղական խորհուրդներու նա-
խատիպր : Առաջին անգամ ժողովրդեան կող-
մանէ ընտրուած այս 24 անձերը՝ ազգային ելեւ-
մբարից հոկելու իշխանութիւնը երբ կը ստանան,
կը փափաքին որ ամիրաներու կողմանէ ալ 6 հոգի
տեսուչ կամ միւթէվելի կարգուին, որպէս զի
ժողովրդին րբածներուն տեղեկանան . այս պա-
րագան ամիրաները սիրաշտներու վարձ մըն էր,
որպէս զի ամիրաներն ալ զան⁺ և զործակցելով
իրենց, ինպատ ազգին գործածեն իրենց նիւ-
թական ու բարյական օժանդակութիւնը :

Ամիրաները յոխորատնօք մերժեցին այս ա-
ռաջարկը ըսելով : «մեզի ձեզ հաւասարացնել
կ'ուզէ՞ք» : Այս խօսքին վրոյ թէեւ ժողովը
ցրուեցաւ, բայց էսնափները Պատրիարքարանի
վարչութիւնը իրենց ձեռքը առին :

Այս քառնըչորսներու վարչութիւնը ոյր յա-
ջորդած էր տաներկու ամիրաներու իշխանու-

330.—Ստեփան աղա Մերովլեան
Առաջին աղքապետ Յողոքական Հայոց և Եղբայր
Յակոբոս Պատրիարքի

թեան, ունէր իր մէջ ժողովրդական ոգի և իրա-
պէս աւելի լայն հիման վրայ դրուած էր քան
1834 ի սահմանեալ Վարչութիւնը :

Յակոբոս Պատրիարք ժողովրդապետական այս
կազմակերպութեան ղիւրութիւն մը ընծայելու հա-
մար փոխեց Մուշի, Կարնոյ, Մերաստիոյ, Թօքաթի
և Պրուսայի առաջնորդները, ասովնոր հասոյթներ

የኢትዮጵያ ተናሱ የተዘረዘሩ ማኅበር :



331.—Զեռագիր նամակ Յակոբոս Պատրիարքի

կը ստեղծուէին այդ սնտուկին : Սակայն այս
ամէնը չյաջողեցաւ քանի որ ամիրաները որոնք
սովոր էին ըստ կամս գործածելու ազգին դրամը՝
առանց համարատութեան , սկսան ամէն տե-
սակ դժուարութիւններ հանել 24ներու մատա-
կարարութեան դէմ՝ բոլորովին ձեռնպահ միա-
լով նիւթական օժանդակութիւններէ , զորս սո-
վոր էին ընելու : Քսանըչորսներու գործը դժուա-
րացնող բանը մասնաւորապէս Ճեմարանի բազ-
մապահանջ ծախքերն էին , զորս մատակարարելու
կարելիութիւն չկար առանց Ամիրաներու նիւ-
թական օժանդակութեանը :

1840 ին Ս. Աստուածածնայ տաղաւարին օրը
ազգին մնտուկը 40000 դրուշ պէտք էր վճարէր,
և այդ գումարը վճարելու կարելիութիւն չկար :
Ճեմարանը որուն զարգացման համար ջանքեր
կ'ըլլային, իր ծախքը չէր գոցեր. 1839 ին Իտալացի
ճարտարապետի մը, Պ. Քուռէլիի խորհուրդով
կարգ մը նորոգութիւններ եղան Ճեմարանին մէջ .
Նոյն տարին՝ Ճեմարանին մէջ տպարան մըն ալ
հաստատած էին Խաչատուր Միսաքեան և Յովհան-
նէս Միւհէնտիսեան և այդ տպարանին հրատա-
րակուած էր 1840 ի օրացոյցը և Ճեմարանի խմաս-
տայից յայտարարութիւնը :

Այս պատճառներով Ճեմարանին բոլոր ծախ քերը կը ծանրանային Սէրվէրեան Յովհաննէս ամի- րայի վրայ և բնական էր որ այլեւս անտանելի- դառնար : Այդ միջոցին Երուսաղէմի վանքին կողմէ 120,00 զրուշի վճարումը կը յետաձգուի սեղանաւոր ամիրաներու դրդումով և այս վեր- ջինները իրենց և բարեկամներու կողմէ զրկուած թոշակաւոր աշակերտներն ալ կը հանեն և կու-

զեն որ Ճեմարանը բոլորովին խանգարուի
որովհետեւ հակակիր էին ճարտարապետ ամի-
րաներուն :

Յակոբոս Պատրիարք բաւական մաքառեցա
այս բաներուն դէմ և վերջին անգամ ժողովը
հրաւիրեց քսանլչորսները որոնք հրաժարած էին
և Պատրիարքին հրաւէրին չպատասխանեցին :

Միւս կողմէ ամիրաներն ալ չպատասխանեցին այն հրաւերին, որով Պատրիարքը կ'ուզէր անոնց սիրտը շահիլ, միայն Աշնանեան Պղոս ամիրան էր որ Պատրիարքարան կ'երթայնորը : Յակոբոս Պատրիարք բարկացած կը գոչ Անտէրունջ անօդնականաց վայելէ հիւանդանոյն, զի՞ կայ իմ և զարտաքինան խորհելոյ» իր անձնական սենեակին դուռը գոցելով, ձի կը հեծնայ և ուղղակի Ս. Փրկչի հիւանդաներթալով հոն կ'առանձնանայ :

Ժաղովուրդը խմանալով այս խայտառակութիւնը կը գոցէ խանութները և Պատրիարքարան կ'իջնայ ու պաշտօնեաները կը հարցափորձ սակայն աղմուկը մեծնալով խնդիրը մինչեւ նա խարարներու ականջը կը հասնի : Այս դէպք չորս օր վերջը Եպարքոսը իր մօտ կանչել կտայ սեղանաւորներ տմիրաները՝ ճանի՛ Փափազեան, Յարութիւն Երկանեան, Մագսու Սուրէնեան և կը հարցնէ թէ ինչո՞ւ Պատրիարքը առանց կառավարական հրամանին քաշուէ Հիւանդանոցը : Անսնք ալ կատարեալ անտարբերութեամբ կը սլատասխանեն թէ «այս օրեւ Պատրիարքը խելագարած ըլլալով իր ինչ ընելլ գիտեր» : Եպարքոսը կը հարցնէ թէ ուրիշ արժնաւոր եկեղեցական մը չունի՞ք . անոնք ալ

պատասխանեն թէ «Մեր նախորդ Պատրիարքը կայ, եթէ հրաման կ'ընէք թող ան նստի պատրիարքական աթոռու» :

Այսպէսով յաղթանակը կը մնայ սեղանաւոր տմիրաներուն և Յակոբս պատրիարք կը թո-



332.—Ճանիկ Ամիրա Փափազեան

Դռւ. աթոռը : Ստեփաննոս Աղաւնի 1840ին Նիկոմիդիայէն գալով իրք Պատրիարք վերստին կը հստի աթոռը և Յակոբոս Սերոբեան կը վերադառնայ իր առաջնորդական վիճակը Մարզուան 1840 Սեպտ . 15ին :

Ստեփաննոս Աղաւնի (1840—41) 2 տարի
պատրիարքական աթոռը բազմելէն և ք կը հրա-
ժարի (Տես Յիշատակարան էջ 107—113) և իրեն
կը յաջորդէ Աստուածատուր Պատրիարք Կոս-
տանդնուագործիցի (1841—1844) որու յաջոր-
դած է Մատթէոս Չուխաճեան (1844—1848)
(Տես Յիշատակարան էջ 226-228): 1848 Հոկտ.
ին Յակոբոս Սերոբեան Բ. անգամ ըլլալով
Պատրիարք ընարուեցաւ երբ Մարզուանի և Ա-
մասիոյ առաջնորդութիւնը կը վարէր մեծ ձեռն-
հասութեամբ: Նոյեմբեր 1ին Պոլիս հասաւ և
նստաւ Պատրիարքական աթոռը: Իր այս երկ-
որդ պատրիարքութեան ատեն սկսաւ Յակոբ
ստորագրել (Տես իր ձեռագիր նամակը թիւ 331):
Յակոբ Պատրիարք ուկեթել և ծանրագին չուր-
շառ մը կը նուիրէ Ներսէս Աշտարակեցի Կա-
թողիկոսին ուրկէ կը ստանայ մեծագին հայրա-
պետական կոնքեռ մը՝ օրհնութեան կոնդա-
յույ մը ի միասին:

1850 Նոյեմբերին կայս . Ֆէրման մը կը հռա-

մայէր Բողոքականներուն Ազգապետ մը ընտրել՝
նուիրագործելով անոնց անջատ հասարակու-
թիւն մը կազմելը։ Այդ ազգապետը կ'ըլլայ Յա-
կոբ Պատրիարքին եղբայրը Ստեփան աղա Աե-
րոբեան որ բողոքականութիւնը ընդունած էր։
Բողոքականութիւնը այդ կերպով հետզհետէ
տարածուեցաւ Տիարպէքիր, Մարտ, Այնթապ ևն։
Յակոբ Բ. ի Պատրիարքութեան ատեն տասը Հայ
Եկեղեցի շինուած են Պոլսոյ մէջ որոնք են.

1849ին Կէտիկ Փաշայի Ս. Յովհաննէս Աւետարանիչ եկեղեցին :

1855ին կյալի Ա. Աստուածածին եկեղեցին
և Գում Գարուի գուրսի Ա. Յարութիւն՝ Պէզ-
ճեանի կտակով :

1856ին Բումելի Հիսարի Ա. Անդուխտ եկեղեցին վերաշինուած ձանիկ ամիրայի կտակին համաձայն Մուլահեաճեան Յակոբ աղայի ձեռքով :

OPUS 8038

ԹՐՈՒՅԿԻՆԵՐՆ ԳՐԻՍՏՈՍԻ

1842

ՀՐԱՄԱՆԻ

ՏԵՐԱՆ-ՍՏԵՓԱՆՅՈՒԻ ԵՐԲ

ԵՊՏՍԿՈՊՈՎՏ ԵՒ ՊԱՏՏՐԻՎԵԳՏ

ԿՈՍՏԵՆԴԱՊՈՒՊՈՒ

ՑԻՒՑԱԿՆԵՐ

ՀԵՄԱՆՆԵՐ ՍՈՒՐԲ ԵՐՈՒՍԱԼԵՄ

185 Երևանի Ս. Կարապետ Եկեղեցին՝ Միսաք ամիրայի ծախքով :

1857ին Գարթալի Ս. Նշանը՝ Նորատունկեան Ա. Յ. և Գրիգորի օժանդակութեամբ :

U. Յակոբ Գասպարի Փաշայի (1) հողմ Տու-

(1) Դասըմ Փաշայի Ա Յակոբ Եկեղեցւոյն մէջ ցարդ կայ պատկեր մը Յակոբ Պատրիարքէն նուիրուած և որ կը ներկայացնէ Ա. Յակոբ Մծբնայ հայրապետը. այս պատկերը ճիշդ ու ճիշդ կը նմանի Յակոբ Պատրիարք Աբրումբեանի:

նիկ Ամիրային նուիրուած և շէնքը շինուած է Նորատունկեան Յակոբ Էֆի օժանդակութեամբ :

Գընալլի Ս. Գրիգոր Լուսաւորիչ :

1858ին Սամաթիա Ենի Մահալլէ Գլխաղիր Ս. Յակոբ :

Իր օրով Գերագոյն Ժողովը հսգաբարձութիւններու ձեռքով վարեց Ազգ . Հիւանդանոցը : Սկիւտարի ձեմարանը դժուարութեամբ կը մատակարարուէր ուստի Գերագոյն Ժողովը կ'որոշէ միացնել ձեմարանը և Հիւանդանոցի դպրոցը , որով ձեմարանի գոյքերը Հիւանդանոց կը փոխադրուին 1850ին . յատկացունելով նաև Երուսաղէմատունէն ձեմարանին յատկացուած տարեկան անկանոն նողաստը :

1856ին Յակոբոս Պատրիարք որ արդէն ձերացած ալ էր չկրնալով առկալ պատրիարքական նեղութեանց հրաժարած է . բայց այդ հրաժարականը չընդունուելով նորէն կ'անցնի պաշտօնին գլուխը 1857 սեպ . 7ին իր ձեռագիր մէկ նամակին մէջ կը գրէ թէ «իմ քաշելու ճարբուլ միաց» (Տես . Թ . 331) :

1858 Հոկտեմբեր 17ին Պատրիարքորանդ մարուած Ժողովի մը մէջ որուն կը նախանէր Մատթէոս Կաթողիկոս՝ Յակոբ Պատրիարքնապէս հրաժարեցաւ և իրեն յաջորդուրսայի Սուաջնորդ Գէորգ Եպիսկոպոս :

Յակոբ եպ . Սկիւտար քաջուեցաւ , ՆաՊատրիարքի առւնը նորոգեց և հոն բնակեու յետոյ Երուսաղէմ ուխտի գնաց 1862ին նոյեմբեր 6ին արկածի մը զոհուելով բեցաւ ու թաղուեցաւ Ս . Երուսաղէմոյ Պրիարքաց շարքին մէջ ուր հետեւեալ տապաքարը կայ իր վրայ :

«Այս է Տապան հանգստեան Յակովիք Արքեպիսկոպոսի նախկին Պատրիարքի Կ . սոյ որ եկեալ յուխտ անօրինական անհանգեաւ ի Տէր Յամի 1862 ի 6ն նոյեմբ

Ա. ՂԲԻՒԻՆԵՐ . — Պատմ . Աւետիս Պէրպէկր — Պատմ . Հարոց Մ . Չոշտեան . Ընդարձակ օր Հ . Աստուր 1901 եւ նոյն Ա . Աղօյաձեան — Պուէտ հաջատուր Միստեան , Մրւեան . — ուղիւր տապանակագիր եւն :

ԱՍՈՒԱԾԱՏՈՒԹ ԲԱԲԻԿԵԱՆ

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՒ ԸՆԴՀ. ԱԲԲԱՀԱՅՐ ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐԵԱՆՑ

1738—1825

Հ . Աստուածատուր Բաբիկեան ծնուծ է Զուղայի մէջ 5 Օգոստոս 1738ին . ժամանեակ մը Առաջնորդ եղած է Վենետիկեան Միսթարեանց և Պրոպականատային անուանուած է ախտղոսաւոր արքեպ . Էջմիածնի՝ Պիոս Է . Են ալ հաստառուած և 1800 Յունիս 8ին օծուած է :

Երբ Միսթար արքահայր կը վախճանի 1749 Ապրիլ 27ին՝ Միաբանութիւնը կը բաղկանար 41 ուխտեալ քահանաներէ և 13 աշխատաւոր եղբայրներէ :

Միսթարի մահուանէն տարի մը ետք 1750 Ապրիլ 6ին կ'ընտրուի Միաբանութեան ընդհ . արքայ՝ Հ . Սանիկաննոս Վ . Մելքոնեան :

Մելքոնեան իր ընտրութենէն ետք ձեռնամուխ կ'ըլլայ հիմնադրին սահմանած կարգերը փոխելու , ինչ որ երիցազոյններու մէջ դժգոհութիւն կը պատճառէ : Տարիներ կը տեւէ և կարելի

չըլլար համաձայնութիւն գոյացնել , Մելքովար կ'առնուի և կ'որոշուի նոր Արքայի ըռութեան ձեռնարկել . բայց դեռ նխտը ուած Մելքոնեան կը դիմէ զինւորական հնաղանդեցնելու միջոցին :

Երկու Միաբաններ Հ . Աստուածատուրիկեան և Մինաս Վ . Գասպարեան վիճակ ուժով արտասահման կը հանուին և Դրամաք կ'եղեն : 1773 Մայիս 11ին հունուլ կ'որոշեն Դրիէսդէի մէջ վանասուն պնակ , ինչ որ Միսթարի ալ փափաքն էր սարեթուապոյիսէն և Պոլսէն ալ միաբաննեան մամիտ գտնուելով կը կազմուի միաբան Միսթարեան անուածը և կը սկսի ծաղկի դէի մէջ :

Մարիա Թէրէզա կայսրուհին լաւ վեմունք կ'ունենայ դէպի Միսթարեան հայ



335.—Աստուածատուր Առքեպիսկ. Բաբիկեան Ա. Աբբահայր Վիեննայի Մխիթարեան Հարց

անոնց կը խոստանայ մեծամեծ առանձնաշնորհումներ : 1775 Մայիս 30ին կուտայ 53 յօդուածներէ բաղկացած արտօնագիր մը , ուր Մխիթարեան Միաբանութիւնը իրրեւ կրօնական կարգ՝ քաղաքականորէն կը ճանչցուէր , յատկացնելով անոր յատուկ երկրաբաժին մը , հանդերձ թույլտուութեամբ կառուցանելու անոր վրայ վանք , եկեղեցի , տպարան և դպրոց , նաև իրաւունք՝ տեղացի Հայերու հետ հայկական համայնք մը կազմելու և ուրիշ վաճառականական և քաղաքացիական իրաւունքներ ալ կը չնորհուէր :

(Տես հրովարտակը Հանդէս Ամսօրեայ 1889)

Այս տեսակ առանձնաշնորհումներով ճոխացած Միաբանութիւնը սկսաւ իր գործունէութեանը՝ աշակերաներ կրթելով , տպարանի միջոցաւ ուսումնական գրքեր հրատարակելով և Արեւելքի մէջ առաքելութիւններ կազմակերպելով :

Այդ միջոցին Բաբիկեան կը սրբագրէ և կը հրատարակէ Մեծին Շինալիիզ Խանի պատմութիւնը (Տես թիւ 336) որուն յառաջաբանը հարկ համարեցինք այստեղ մէջ բերել Վիեննական Մխիթարեանց առաջին արքահօր գրական լեզուին մասին գաղափար մը տալու համար մեր ընթերցողներուն :

Ն Ա Խ Ե Ր Գ Ա Ն Ք

ՄՐԵՎԱԳՐՈՂԻ ԳՐՈՅՍ

Մեծ է և ճնաչխարհիկ սէրն հասարակաց օգտի . Սա է հիմն հաստատութեան մարդկայինս ընկերութեան . սա է հաստիչ , և պահպանիչ համօրէն միահեծան տէրութեանց , և աշխարհական պետութեանց , և սա է աղբիւր անսպառ , և գետ յորդառատ համայն բարեմոյն արդասեաց

**ՊԵՏՎԱՒԹԻՒՆ
ՄԵԾԻՆ
ՃԵԿԿՈՒՅՆԻ**

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՑՈՒԵՐ
ՆԱԽՆԻ ՄՐԱՒՏԱՅ ԵՒ ԹԱԺԱՐԱՅ:

Դաժանեալ է չըս գէրու.

Որ բովանդակէ զիարս մեծի խանիս . Օսմբառնալ նր , և զտիրապետութիս հանդերձ համառօտ պատմութից յաջորդաց իւրոց , որք մինչև ցոյսօր թագաւորեն : Օքարս , զսովորութիս , և զօրէնս նախնի Աղուլաց և իժաթաքաց , և զաշխարհագրուի ընդարձակ գաւառաց Պղուլասատնի , և արեւելեան և արևմատեան իժաթարաստնի :

Թփարգմանեալ և հաւաքեալ ի բազում տրեւելեան լուսենագրաց , և ճանապարհորդաց Եւրոպիոյ . զորոց զանուանտ և զհումառոտ վարս է տեսանել ի վախճանի գրոց :

Ի պարոն Բէթիսէ տէլլա Քոօչէ ի ծերոյն ,
որ էր դպրապետ և թարգման արքային Պաղ-
ղիոյ ի լեզուս տաճկաց և Արաբացւոց :

Աւարդմանել ի հայ բարբառ ալուս Անրդարայ Շէհե-
մանեան , ի հյոնընտեսոր յէշտոտի ամուսնոյ իւրոյ
տինով Աւանձանի :

Եւ բազմուշխատ տքնութիւն որբագրեալ ի վերայ իտալականին
ի Հ. Լծատուր վարդապետէ Բաբիկեան . ի միաբանութիւն
ամենապատիւ տեառ Աշխիթարայ Բաբտանապետի
և Աբբայի :

Տպագրեալ յամ թի 1788 :

* * * * *

Ի Թ Բ Ե Ս:
Ի ՏՊԱԲԱՆԻ ՀԱՐՑ ՄԽԻԹԱՐԵԱՆՅ:
Հրախոնու մէծուորոց :

336.—Պատմ. Մեծին ձինկիզխանի տպագրուած ի Թրեստ

կենցաղօգուտ քաջագործութեանց ուխտից, Միուրանութեանց , ազգաց , և առ հասարակ ամենայն ազանց : Նու՝ թէ սո է ընդհանուր տիեզերացս ամենասքանչ միութիւն , և անխախտ հաստատութիւն . յոր ոչ միայն բանականացս բնութիւն բերի բնապէս այլ և անբանիցն , և անզգայից բնաւորութիւն . ևս և ընդ հակառակս բնածին բուսոյ սեպհական բերմանց . որով ոչ միայն ամենայն դիմամարտութեանց տոկան տարփանօք , այլ և ի վեր քան զկար սեպհական ճգնին ձկտանօք :

Զսոյն զայս դիւցազնական զօրութիւն ի քեզ տեսանեմք անշուշտ գեղապանծ հանդիսացեալ . իբր զի ի նպաստ հասարակաց արամեանս ազին ոչ միայն ըստ կարի , այլև ի վեր քան զկար ճգնիս տարփանօք : Յայն սակս և մեք ըստ մե-

րումս դաւանութեան առ ի նոյն նպատակի մակար մտօք յանձն առաք կատարել զիս ազնուութեանդ տուաւել ըստ վախճանականիքան ըստ նիւթականին . զգատմութիւնն ազգէնկիզմանի՝ զհանդիսարանն բիւրազգի գծոց քաջութեան յազգս մեր տարածելոց . յիտալական բնազրէն անստերիւր ի մերս յեալ բարբառ ըստ կարի և ըստ ներելոյ նիւթմեկն և դիւրիմաց ըստ հայկաբանականս բացատրեցաք . Զդոյզն վաստակ մերումս առնութեան նուիրեալ նախ ի փառս Աստուծոյ ի պատիւ մօր նորա ամենօրհնեալ կուսին ապա յօգուտ հայկազեանս տոհմի . և ի պծանս ազնուութեանդ . և համօրէն ազնուազգատոհմիդ :

* *

Այս տարին երբ Միսիթարեան Միաբանութիւնը կը հաստատուի Դրիէսդէի մէջ, Յիսուսեան ընկերութիւնը կը բարձուի և իրենց կալուածներէն շատեր կը գնեն Միսիթարեանք. որոնք սակայն պարտքի տակ կը մնան և մեծ նեղութիւններ կը կրեն: 1803 Մայիս 3ի Էնդանուր Փողովին մէջ լնդ հանրական Արբոյ կ'ընտրուի Հ. Առառածածառուր Բարիկեան և առով Դրիէսդէան Միսիթարեանք անուամբ վերջնականապէս զատ միաբանութիւն մը կը կազմուի և որ կը ճանչցուի Պապական Աթուէն և Աւստրիական կոստավարութենէն:

Բարիկեան նոր ուժերով կ'աշխատի Միաբանութեան նիւթեկան վիճակին՝ բարեկարգել, մանաւանդ որ պարտատէրներն օրէ օր պահանջքոտ դարձած էին, բայց չի յաջուիր գոտի հանել այս բանը, մինչեւ 1810ի քաղաքային փոփոխութիւնները:

Քաղաքական պատճառներով Միսիթարեանց վիճակը դժնղակի դրութեան մը կը վերածուի, մանաւանդ Նաբոլէնն Ա. ի իշխանութիւնը վանականութեան հակառակ քաղաքականութիւնն մը ունէր: 'Դրիէսդէան Հայք՝ իբր Աւստրիական հպատակներ հայածուեցան մինչդեռ Ս. Ղազարու Հարք իբր օտարնեան հպատակներ Նաբոլէնի դիմութեան կ'արժանանային:

Դէվալ անուն գործակալը Միաբանութեան պարտաթղթելը ի մի հաւաքելով աճուրդի հանց Միաբանութեան անշարժ կալուածները և ոչինչ գնով մը ծախեց (1809 - 10):

Բարիկեան տեսնելով որ Դէվալ վանքին և Եկեղեցւոյն ալ ձեռք պիտի երկնցնէ, կ'որոշէ ուղղակի բողոքել Նաբոլէնի, ու այս նպատակաւ քահանայի մը հետ Միլան կ'երթայ ուր գտնելով Եւգինիոս փոխարքան՝ խոստում կ'առնէ ամէն ձեռնտութեան: Բայց դժբաղդաբար Եւգինիոսի և Նաբոլէնի միջեւ գժութիւն մը ծագելով գործադրութիւնը կը յետաձգուի: Բարիկեան երբ Դրիէսդ կը դառնար և անկէ Արեւելք պիտի երթար, Եւգինիոս խորհուրդ կուտայ Ելել այդ նահանգէն և Բարիկեան իբրեւ Աւստրիական հպատակ՝ քայլերը կ'ուղղէ Վիէննա, ուր զարմանքով կը գտնէ Միաբանութեան ընդհ. գործակալը Հ. Արիստակէս Ազարեան որ նոյնպէս եկած էր Կայսեր օգնութիւնը խնդրելու որպէս զի միաբանութիւնը Վիէննա փոխադրուի: Վիէննայի Արքեպիսկոպոսը՝ Գրաֆ Հոէն-

վարտ հայրական ընդունելութեամբ մը կ'ընդունի Բարիկեանը, և երբ անզին Դրիէսդէի մէջ մօտ միլիոն մը կորուստ տալով կը վաճառուէր Միաբանութեան գոյքերը, ասդին միաբանները հետիւն (1810 Սեպ-Հոկտ.) և անօթի Վիէննա կ'ուղիւորէին ուր Թրանսիսկոս Ա. կայսրը կը խրախուսէ զիրենք և կը յանձնարարէ որ երթան Գրաց և սպասեն հոն իրեն: Կը հասնի կայսրը և կը յանձնարարէ որ քիչ մը համբերեն: Երբ կայսրը Վիէննա կը հասնի նոյն միջոցին կը յանձնարի իրեն՝ Արքահօր աղեքսագիրը որուն մէջ Բարիկեան յայսնած էր թէ Վիէննայի Միսիթարեանք, առանց աէրութեան բեռ մը ըկառ իրենց սեպհական տպարանի մը հասոյթով և Արեւելքի մէջ իրենց դպրոցներու վաստակովը պիտի ջանան հոգալ իրենց օրապահիկը:

Անարատ Յզութեան տօնի նախատօնակին (7 Դեկտ. 1810), Կայսրը կը յայտարարէ թէ կը յօժարի Միսիթարեան Հարց խնդիրքը կատարելու և 1811 Յունվար 8ին Բարիկեանի կը յանձնուի կայսերական հրովարտակը որ Քարտաշիններու խարիսուլ վանքն ու Եկեղեցին իրենց կուտար ինչ որ 1811 Փետր. 16ին իրենց կը յանձնուի և երկու տարի ետք Միաբանութեան սեփհականութիւնը կ'ըլլայ:

1811 Փետրուար 18ին Բարիկեան ձայնաւոր պատարագ կը մատուցանէ և ահա այդ յօբելեանն էր որ անցեալ տարի 1911ին տօնեց Միսիթարեան Միաբանութիւնը, Վիէննայի մէջ: Այս պատեհութեամբ «Յիշատակարան» ևս իր շնորհաւորութիւնները կ'ուղղէ Վիէննական պատարաման Միաբանութեան մաղթելով որ միշտ հաստատուն և միշտ տեւական լլայ ան, յօգուտ Հայ Պատմութեան և բանասիրութեան:

1811ին կը բացուի Միսիթարեան տպարանը, որուն երախացրիքը կ'ըլլայ «Լարք Ս. Կուտսին»: ապուած 1812ին սկիզբները:

Բայց այսքան աշխատութիւն և չարքաշութիւն հէգ ծերունին կ'ընկածն ու 85 տարեկան հասակին մէջ 1823ին իրեն դործակալ կ'անուանէ Հ. Արիստակէս Ազարեանը: Երկու սարի վերջ կը վախճանի Հ. Բարիկեան 18 Ապրիլ 1825ին, «զոհած իւր բովանդակ Լեսնիքը Միսիթարայ Տան համար, որուն վելսախն ծաղկիլը բախտունեցաւ տեսնել հրճուանոք»:

ԱՂԲԻՒՐՆԵՐ. — «Հանդէս աւսուեայ» 1911 թիւ 10 — 11:

ՏԻԿԻՆ ԿԱՍՏԱՐԻՆԵ ԼԱԶԱՐԵԱՆՑ

1805—1881



334.—Տիկին Կատարինէ Լազարեանց ծնեալ իշխան Մանուկ Միրկայեան

Հայկակն իշխան Մանուկ ալէյ Միլզայեանի աղջիկն էր Կատարինէ որ ծնաւ Ռուսական մէջ 1805 ին։ Հազիւ 4 տարեկան էր երբ իր ծնողաց հետ միասին գաղթեցին Պուքրէչ և անափ Դրանսիլվանիա՝ Տաճկաստանի մէջ ծագած խռովութեանց պատճառուու։ Դրանսիլվանիաէն 1816 թուին անցան Ռուսաստան, ուր Պեսարապիոյ Հընչեշտ գիւղաքաղաքին իր հօրը նոր կալուածներէն միոյն մէջ անցուց Կատարինէ իր երիտասարդութիւնը։ Հոն ստացաւ ուսում և կըրթութիւն իր բարեպաշտ ծնողքէն։ 1819 Հոկտեմբեր 13 ին Օր. Կատարինէ ամուսնացաւ մեծահամբաւ Խաչատուր Յովակիմեան Լազարեանցի հետ։

Տիկին Կատարինէ Լազարեանց բարեպաշտ ու մարդասէր անձ՝ թէ յայտնի և թէ ծածուկ բարե-

գործութիւններու երկար շարք մը ունեցունց մէջ ամենէն աչքառուն է իր կտակը, 280 հազար ֆրանք թողած է Աղջին։

Ունեցած է երեք աղջիկ և մէկ մանչ ւակ Յովհաննէս անունով որ եօթամեայ մեէ և այդպէսով վերջացած Լազարեանց մեծ մը՝ արու ճիւղահամարով։

Վեհազն Տիկինը կտակաւ թողած է Լազարեան ծեմարանին 40 հազար ռուբլի, Պետրոգի Հայոց Եկեղեցւոյն 20 հազար, Մոսկուայի յոց Եկեղեցիներուն 10 հազար ռուբլի, ընդամ 70,000 ռուբլի կամ 280 հազար ֆր։ Այս կը կէտ առ կէտ գործադրուած է և ցարդ սահայ ուսանողութիւնը կ'օգտուի անկից։

ԱՂԲԻՒԲԵՐ. — «Փարոս Հայաստանի» Տեսր Բ եւ Տեսր Զ :—


ՅԱԿՈԲ ՄԻՆԱՍ ՍԸՐԵՆՈՎԻԶ

ԵՐԵՍՓՈԽԱՆ ԵԱԶԼՈՎՑԱ ՔԱՂԱՔԻ

† 1683

Մինասովիչ Սըրբնովիչ գերդաստանին հիմ-
նադիրն էր Մինաս Սըրբնովիչ, հարուստ վա-
ճառական մը որ կը բնակէր Եազլովցա քաղա-
քին մէջ և որ իր առաքինի կեանքով երիւելի

հանդիսացած էր. ինք Եազլովցա քաղաքին ե-
րեսփոխանն էր և իր մահուանէն առաջ կտա-
կով մը 15 Մարտ 1672ին նուիրեց էջմիածնի տա-
քին 50 թալէր, Եազլովցայ եկեղեցւոյն 200




337.—Դամբարան Յակոբ Մինաս Սըրբնովիչի Ս. Եազլովցայ եկեղեցին մէջ ի Վարշաւիա

թալէր, նոյն քաղաքի Հայոց վանքի նորոգութեան 200 թալէր, նոյն քաղաքի Տոմինիկեան եկեղեցւոյն 30 սոկի: Անիկայ հրամայած է ծածկել Եհանաց եկեղեցւոյ յատակը, Խուսաց եկեղեցւոյն 10

դրամը տրամադրու ի քաղաքի պաշտպանութեան համար:

Յակոբ Մինասի չափ հռչակաւոր եղաւ ի բերարութիւններովը և ոչ նուազ հռչակ ուն



338.—Դամբարան Մեծի Խաթունին կողակից Յակոբ Մինաս Սըրնովիչ Ս. Եացկայ եկեղեցին մէջ ի Վարշավ

և շուրջը գտնուած երեք եկեղեցիներուն ևս նուիրած է 5ական սոկի: Ո. Խաչի միաբանութեան 30 սոկի: Եւր որդւոց կտակած է աւարտել հայ եկեղեցւոյ դուռները, իսկ եթէ ո և է պաշարում տեղի ունենայ թշնամի բանակի մը կողմէ, այդ

նաև իր կողակիցն որ մեծ Խաթուն անուամբ նօթ էր, և երբ երկու ամուսիններն ալ մեռ ժողովուրդը պատուեց զիրենք թաղելով շաւիայի եկեղեցիներէն Ս. Եացկայի մէջ, թուրքերը տիրած էին Եազլովցա քաղաք

ք փոխադրուած Վարչաւիա (^{*}): Օրենց լուսանկարը չկայ բայց յաջողեցանք ոսի մէջ գտնել երկու տապանաքարերուն սնկարներն որոնք կը զետեղենք Յիշաւանին մէջ: Այդ տապանաքարերէն կ'երեւի Յակոբ Մինասովիչ մեռած է 1683 Յունիս և իր կինը մեծ Խաթուն 1677 Ապրիլ 26ին մուսնէն առաջ:

Այս մեծանուն ընտանիքէն սերած են Պետրոս ասովիչ՝ որ իրաւաբանութեան տոքթոր էր, Յատոյ եղաւ Վարչաւա քաղաքի ոստիկան և Պրօրօլ՝ Մեծն Բրոխովի մէջ. մեռած է Յունուար 1776ին:

(*) Այս երկու տապանաքարերն ալ քանդակուած սկեպղնձեայ բաւական հաստ տափտակներու վրայ առջեւը կայ սեղան մը որուն վրայ ժամերգու կը կատարուի:

Նիկողոս Մինասովիչ՝ որ Ատենադպիրն էր Լեհաց Օգոստոս Բ. թագաւորին: Յովսէփ Մինասովիչ՝ որ Նիկողոսի որդին էր, ծնած էր Վարչաւիոյ մէջ 1718ին և վախճանած նոյն քաղաքին մէջ 1796ին լատին և լեհ լեզուներով կարգ մը գեղեցիկ երկասիրութեանց հեղինակն էր և ուրիշներու գրուածներու ալ հրատարակիչն: Մինասովիչ Յովսէփի Դիոնէսիոս՝ ծնած Վարչաւիոյ մէջ 1798ին և վախճանած 1849 Օգոստոս 26ին, տաղանդաւոր բանաստեղծ մըն էր և Շիլէրի գործերուն յայտնի թարգմանիչը:

ԱՂԲԻՒՐՆԵՐ .— Փարոս Հայաստանի 1880 .— Կենացրութիւն երեւելի Հայոց (Լեհերկն) գործ Բարագ Լեհ յահանայի: W «Zywotache slawnych Ormian» — Caračz :

ՄՕՒԷՍ ԻՎԱՆ ԹՇՓՋԻ-ՊԱՇԻ

† 1820

Մովսէս Խան Թիֆլիզ ծնած էր և նախապէս ծառայէր թնդանօթածիգ զօրքերու բանակին: Վրաց տիրապետողներու խոռվութիւննեւ Պարսկաստան կը փախչի և Զէքի Խանի ծառայութեան կը մտնէ: Յետոյ իր գլխուն վելով քսան հայ թնդանօթածիգ երիտարդներ, կը մտնէ Ալի Մուրատ խանի բանակին: Երբ ներքինի Աղա-Մուհամմէդ խան, զըսով իր հակառակորդները կը թագաւորէ, բունոր հակառակորդ բանակները հնազանդուն կը յայտնեն: այդ միջոցին Մուսէս ալ իր որներով անոնց մէջ կը դանուէր: Այնուաւ ներքինիին հետ մեծ ճակատամարտներու մասնակցի և իր քաջակործութեանց համար տանայ Թօփչի-Պաշիութեան աստիճանը: Երբ քինին կը սպաննուի, Մօսէս կը ծառայէր յաջորդ Ֆաթ-Ալի շահին, ուրկէ կը ստախանութեան տիտղոսը՝ որ այն ժամանակը նշանակութիւն ունէր:

Մովսէս Խան քաջասիրտ ու աներկիւղ եղած և Աղա-Մուհամմէդ շահին ընդդիմաւէ պատերազմներու վճռական ժամանակւն մէջ՝ երբ Շահը ուզած է իրեն սաղան տաղանդին խաւնուիլ: Մասքամ մը ատամարտին ամենէն տաք միջոցին Շահը պատարանօք կը մօտենայ թնթանօթներուն և

կը հրամայէ Մովսէսին՝ բերանները վեր ու վարիչնել և աջ ու ձախ շրջեցնել: Մովսէս կը պատասխանէ .— «Ողջ ըլլայ Շահը, կը խնդրեմ իմ գործերուս չը խառնուի, այլ թող երթայ իր հետեւակ և հեծեալ զօրքերուն բերանը փոխել տայ»:

Երբ թնթանօթները յաղթութիւնը կ'որոշեն և թշնամինները ցիր ու ցան կը լլան, շահը կը մշատենայ Մովսէսին և կըսէ «Մուսիս, ես կը զարմանամ թէ՝ ինչպէս քու յանդուգն պատասխանիգ համար քեզի իմ սա սուրովս կտոր կտոր չըրի»: Մովսէս կը պատասխանէ . «Ճիեղերքի աղօթարտնը ինծի կտոր կտոր կրնար ընել, բայց թշնամին ալ զինքը կ'ոչնչացնէր»: Բոլոր ներկայ եղողները կը սարսափէին Մովսէսի համարձակ պատասխաններուն վրայ: Ուրիշ անդամ մըն ալ Ֆաթ-Ալի խան (յետոյ Շահ) ճակատամարտի մը ամէնէն խիստ ժամանակը կը մօտենայ և կը հրամայէ Մովսէսին որ թնթանօթները ուրիշ կերպով մը կարգադրէ: Ան կը պատասխանէ . «Խան, դու ի՞նչ կը հասկնաս թնթանօթներու ձգելը ու նպատագին զարնելը, հրամեցէք, գացէք, հեռու կեցէք, ու թշնամինները զարնել ուզեցէք»: Յաղթութեանէն եաք Ֆաթ-Ալի կ'ըսէ «Մուսիս, գնա իմ ախտոր բաց և իմ սիրելի նժոյգներէս ո՛րը որ հաւնիս, քաշէ տար, քեզի կը նուիրեմ»:

Անգամ մըն ալ ճակատամարտի մը ատեն թնդանօթները բլուրի մը վրայ բարձրացնելու համար ձիերու պէտք կար, Մովսէս կը հրամայէ զինւորականներուն որ երթան Ֆաթ-Ալի խանի թիկնապահներուն ձիերը բերեն, իսկ եթէ չտան, բռնի ուժով խլեն և բերեն. թիկնապահները կ'ընդդիմանան, միւս կողմէ Ֆաթ-Ալի Շահ լսելով անոնց աղմուկը, կ'ըսէ .— շուտ, շուտ ըրէք, երիվարներէն իջէք ու տուէք որ տանին, ապա թէ ոչ՝ Մուսիսը կը հրամայէ իմ տակի երիվարը անգամ առնել և լծել թնթանօթներուն :

Մեծ պահքի առաջին օրը կը յարձակին բերդի մը վրայ ու առաւտօտէն մինչեւ երեկոյ կը ումբակոծեն, մինչեւ որ երեկոյին ուշ ատեն կը տիրեն բերդին. Ֆաթ-Ալի Շահ ներկայ ըլլալով կը տեսնէ որ Մովսէս, անօթի ծարաւ, մինչեւ երեկոյ չէր հեռացած թնդանօթներէն. կը հրամայէ խոհարարներուն կերակուր տանիլ Մովսէսին և իր ընկերներուն վրանները: Ասիկայ Իրանի մէջ մեծ չնորհ մըն էր: Սպասաւորները Մովսէսի վրանը կը տանին մսեղէն կերակուրներ, երբ անոնք պահքի կերակուրներ կ'ուտէին: Մովսէս կը բարկանայ և կը հրամայէ ետ տանել մսեղէնները, գացէք ըսէք մատակարարին թող Շահին հարցնէ թէ երբ նորին Մեծութիւնը գիտէ թէ իր ձիերուն ե՞րբ գարի և վարսակ պէտք է տալ և ուղտերուն ե՞րբ գարի. ինչո՞ւ չը կրնար գիտնալ թէ իր թնթանօթածիգները պահք օրերը և ան ալ մեծ պահքի օր իւղ, միս և փիլաւ չեն ուտերայլ չոր մրգեղէն կամ մեղք: Սպասաւորները կը վերադարձնեն ընթրիքը և Խանը կը հրամայէ որ յաջորդ օրը մեծ բեռներով մրգեղէն և մեղք բերեն ամբողջ մեծ պահքին համար:

Կը պատմուի թէ երբեմն Ֆաթ-Ալի շահի ժամանակ մեծ բանակ մը արշաւած է Քիրմանի կողմը, Մովսէս խան պատերազմին պէտքերը կը ներկայացնէ նախարարին, որ կը խնդրէ որ մաս մը զեղչէ այդ ցուցակէն: Մովսէս խան հեղնաբար

կը պատասխանէ թէ «ասիկայ կաղամար չէ որ քանի չորնայ ջուր լիցնես, խառնես, խառնշտկես ու գրիչդ մէջը թաթխես, հանես և գրես. մենք պատերազմի ժամանակ, երիվարի տեղ՝ մարդ կամ աւանակ չենք կարող լծել, և վառողի տեղ հող ու գնդակի տեղ քար լեցնել թնդանօթի մէջ:»

1817—1818 ին Շահզատէ Հասան Ալի Միրզա, Սուչա-Ռու-Մալթանէ մեծ բանակով կարշաւէ դէպի Խորասան և անկէ Հերաթ: Գուրեան բերդի մօտ, Քառվիի տեղը, Աֆղաններու հետ կառւելնուն Հասան Ալի իր բոլոր բանակովը վտանգի կը մատնուի: Բայց Մովսէս խան իր հրացաններով երկար ատեն կը դիմադրէ թշնամիններուն և անվեհներ քաջութիւններով կ'ազատէ Հասան Ալին, որ Մովսէս խանի կը կապէ տարեկան հարիւր թուման, որ մինչեւ իր մահը կը ստանար, իսկ Շահը երկու հարիւր թուման պարզեւ զրկած էր:

Մովսէսի եղբայրն էր Գասպար որ երկու անգամ Թիֆլիզէն իր եղբօրը գացած է և բաւական հարստութեամբ վերադարձած է Թիֆլիզ: Մովսէս բացի Պարսկական բանակին մէջ իր ունեցած քաջութիւններէն, եղած է նաև երեւելի աղդասէր մը և բարի Հայ մը, պահպանած է իր Կրօնքը և Ազգութիւնը և իր հայրենակիցներուն միշտ օգաակար հանդիսացած: Մեռած է 1820 ին. Թէ հրանի մէջ խոր ծերութեան համնելով և թաղուած է Ղազվին ըսուած բերդի Հայոց եկեղեցւոյ հիւսիսային դրան առջեւ: Ինք առած էր Ֆաթ-Ալի շահէն ֆէրման մը որպէս զի այս եկեղեցին հիմնուի: Հայերը մինչեւ այդ ժամանակ թէ հրանի մէջ եկեղեցի չէին կրցած ունենալ որովհետեւ բացարձակապէս արգիլուած էր:

ԱՂԲԻՒՐՆԵՐ.—Նիւթեր Ազգային պատմութեան համար, երեւելի Հայկագունքի ի Պարսկասան, Գալուս Շերմազանեանի. 1891 Ռուսով:



ՊՕՂՈՍ Ա. ԵՊՍ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

1763—1853

ՊԱՏՐԻԱՐք ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՅ
1815—1823

Յղոս պատրիարք Գրիգորեան Սնդրիանունցի ծնած է 1763ին Էտիրնէի մէջ. փոքր քէն Երուսաղէմ ղրկուելով այն տեղ ստաէ իր կրթութիւնը և յետոյ Պետրոս պատրիարք Եւղոկացիէն վարդապետ ձեռնադրուելով քին միաբան անուանուած է:

Իր Երուսաղէմի Պատրիարք Եւղոկացի Պետրիսկոպոս կը վախճանի 1800 Յունիս 18ին և ուրիշ երեք վարդապետներ իրր նուիրակ կուին Պոլիս և ուրիշ քաղաքներ որպէս զի սաղէմի վանքին այն ատենուան պարտքերուն ման ի նպաստ հանգանակութեանց ձեռնար-

1805ին վերադառնալով Երուսաղէմ ավերջը դարձեալ իր նուիրակ Երուսաղէմանքին ուղեւորած է իզմիր, իսկ 1809ին յ մէջ Երուսաղէմի պատրիարքական փոխանուանուելով երկար տարիներ վարած է պաշտօնը:

814ին էջմիածին ուղեւորելով, Եփրեմ ողիկոսէն եպիսկոպոս ձեռնադրուեցաւ:

815 նոյեմբեր 29ին Արքահամ պատրիարք ան Տաթեւացի ստիպուած էր հրաժարելու րիարքութեան պաշտօնէն, որովհետեւ ներցած էր Պէզճեան Յարութիւն և ուրիշ անոնց անարդական խօսքեր ընելով, արար Պոլսոյ մեծամեծները որոնց մէջ կը ուին նաև Գրիգոր և Սարգիս Տիւզեան վիները, 1815 դեկտեմբեր 1ին հաւաքուեկ. Պոլսոյ Պատրիարք կ'ընտրեն Պոլոս Եպիսկոպու, որ երկու օր վերջը դեկտ. 3ին կը ու պատրիարքական խիլան:

Միջոցներուն հոռվմէտական Հայերու միան խնդիրը երկար խորհրդակցութեանց նիւթ էր և պահ մը նոյն իսկ որոշ եղբակացույանդած էին երկու կողմերը:

Յղոս պատրիարք համամիտ գտնուելով այդ երուն 1816 նոյեմբեր 9ին խորհուրդի հրայ հայ ամիրաները և նոյն տարւոյ նոր 23ին ալ հոռմէտական Հայոց երեւե-

լիները որպէս զի կարելի ըլլայ վերջ մը դնել միեւնոյն ազգին պատկանող եղբայրներու դաւանաբանական բաժանման:

1817ին շարունակուեցան խորհրդակցական ժողովները և նոյն տարուան հոկտեմբեր 23ին երկու կողմի երեւելիները հաւաքուեցան Գուրուչէմէ Պոլոս Պատրիարքի տունը և որոշեցին վիճելի խնդիրները քննելու համար կրօնագէտ անձերէ ձեռնհաս մարմին մը ընտրել:

Պոլոս Պատրիարքի կողմէ մասնաւոր կոնդակով 1818 նոյեմբեր 22ին, այս մարմին իբր անդամ նշանակուեցան, Երուսաղէմի նուիրակ ծերունակարդ Մարկոս արքեպիսկոպոս, Մշոյ Ս. Կարապետի փոխանորդ նորապահ Կարապետ արքեպիսկոպոս, հանճարեղ Պետրոս վարդապետ, Պալաթու աթոռակալ յարդի Տէր Մելքոն, Մայր եկեղեցւոյ աթոռակալ գիտնական Տէր Մեսրոպ, Սկիւտարի աթոռակալ պատուելի Տէր Բարթողիմիոս, Պատրիարքարանի տիրացու իմաստապերճ Թագւոր վարժապետ: Իսկ նոյն ժողովին նօտար անուանուեցան Ղալաթիոյ Տէր Զաքարիա քահանան և Պատրիարքարանի տիրացու Գրիգոր:

Սակայն յետ բացում խորհրդակցութեանց այս անդամ եւս միութեան խնդիրը ու է եղբակացութեան հասցնել կարելի չըլլար:

1819 հոկտեմբեր 2ին աեղի կ'ունենար Տիւզեան գերդաստանէն Գրիգոր, Սարգիս և Միքայէլ Զէլէպիներու փողերանոցի պաշտօնէն վտարումը և գլխատութիւնը. այս գլխատումին պատճառներէն մէկ ալ ինչպէս կը հասկնանք Մահավճիռէն (տես էջ 320) իրենց կաթոլիկ ըլլալը և իրենց տան մէջ եկեղեցի և այլ եկեղեցական պիտոյքներ գտնուիլն էր. հետեւաբար կառավարութեան կողմէ առաջարկուեցաւ Պոլոս Պատրիարքի որպէս զի այս բաժանման առաջքն առնէ, որովհետեւ տէրութիւնը Հայ աղքն իբրեւ մէկ մարմին կը ճանչնայ և Պատրիարքը բովանդակ ազգին համար պատասխանատու է Բ. Դուան առջեւ:

Բովանդակ Հայ ազգը ու ամիրաները խո-
րապէս կը զգացուին Տիւղեանց եղեռնէն, իսկ
Պօզոս Պատրիարք առիթը յարմար գտնելով կը
խորհրդակցի փողերանոցի նոր տեսուչ Պէղճեան

ամիրա Երկանեան և այլք մեծ եռանդով
վերստին կը փարին խնդրոյն և կը փափա-
քին վերջապէս ելքի մը յանգիլ։ Ուստի նոր
յանձնաժողով մը կը կազմուի հայոց կողմէ ան-

✓ September 14, 1815. 42° F. 72° S. 1815.

339.—Պողոս Ա. Եպի. Գրիգորեանի ձեռագիր նամակը

ամիրայի և Գրիգոր ամիրա Պալեանի հետ և երկու
կողմի երեւելիներն ժողովքի հրաւիրելով անոնց կը
յայտնէ արքունի հրամանն : Ժողովականներէն
Պէզճեսն ամիրա , արքունի ճարտարապետ
Գրիգոր ամիրա Պալեան , Կարապետ ամիրա
Ազնաւորեան , Ճանիկ ամիրա , Յովհաննէս

դամակցութեամբ Գում-Գարուի Տէր Մեսրոպի
Սկիւտարի Տէր Բարթողիմիոսի , Թագւոր վար-
ժապետ Ասլանեանի , իսկ հռոմայական հայոց
կողմէ՝ Հ. Մեսրոպ Աղաչըրավեան , Հ. Թովմաս
Մաքսէթեան և Հ. Մերովիէ ծեփահիքթեանէ։ Նա-
խագահութեամբ Ստեփան Եպիսկոպոս Աւգէրեանի

ՀՈՅՍ ՏԵՍԱԾ ԵՆ = ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԻ = Ա. ԵՒ Բ. ՀԱՏՈՐՆԵՐ

Գին 60 դր., կազմուած 75 դր.

«ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ»ի սոյն երկու հատորներուն մէջ ամփոփուած են 116 Հայ երեխներու կենսագրութիւնները և 300ի չափ լուսանկարներ, ձեռագիրներ, գրութիւններ, նմանահանութիւններ, ելն. ելն.։

«ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ»ի Գ. եւ Դ. հատորները պրակ առ պրակ լոյս կը տեսնեն ամիսիս 1912 օտնուար 15ն սկսեալ։ Կարելի է բաժանորդագրուիլ սոյն երկու հատորներուն 54 դր. Թուրքիոյ, իսկ արտասմանի համար 60 դր. կանխիկ վճարելով։

Դիմել կ. Պոլիս հրատարակիչներուն Վ. և Պ. Զարդարեան եղբարց, (Զաքմագնը լար թ. 24-26), Գահիրէ՝ հեղինակին Վ. Գ. Զարդարեանի (Ապտ Էլ Աղիզ Էլ Թավալ փողոց թիւ 5) և կամ Սուրէն Զաքմագնեանի (Քաֆէ Շիշա)։

Ալեքսանտրիա՝ Յ. Ղազիկեանի։ Պոսթըն՝ Լ. Օտապաշեանի։

ՄԵՐ ՎՃԱՐՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ

		ԴՐ.
197.	Արժ. Տ. Ներսէս քհնյ. Շահինեան Մարաշ	Գ. հատոր 30.-
198.	» Տ. Հմայեակ քհնյ. Վարժապետեան Մարաշ	Գ. » 30.-
199.	Աղն. Տիգրան Խան Քէլէկեան ամբողջ 4 հատոր Յիշատակարան նուերան է կեսարիոյ Ա. կարապետ վանքին	120.-
200.	Տեարք Մելքոն Մինասեան	Գ. հատոր 27.-
201.	» Հրանտ Սրապեան	Գ. և Դ. » 54.-
202.	» Աստուածատուր Հարենց	4 » 108.-
203.	» Սարգիս Աշճեան	Գ. և Դ. » 54.-
204.	» Արմենակ Գաբրիէլեան Արարկիր	Գ. և Դ. » 60.-
205.	» Երուանդ Պէյազճեան	Գ. » 30.-
206.	» Սերովէ Խոհակերեան	Ա. և Բ. » 54.-
207.	» Միհրդատ Համբարձումեան	Գ. և Դ. » 54.-
208.	» Աստոտը Ստամպոլեան Էտիրնէ	Բ. Գ. Դ. » 90.-
209.	» Յովսէփ Ճէլալեան	Ա. և Բ. » 54.-
210.	» Լեւոն Տստեսեան	4 » 108.-
211.	» Պատրիկ Կիւլպէնկեան Լոնտօն	4 » 108.-
212.	» Վռամշապուհ Մատթէոսեան	Գ. և Դ. » 54.-
213.	» Յովհաննէս Շիշմանեան Մարաշ	Գ. » 30.-
		17,331.-